

կուեցաւ կիլիկիան գաւառաբարբառի զը-
րական գործունէրւթիւնը, և առ այդ սա-
տարող գրիչներէն մէկն եղաւ ԺԴ. զարուն
մէջ ՍՄԲԱԾ ԳՈՒՆԴԱԾԱՊԼ, կոստանդին
արքայահօր որդին ու Հեթումի եղբայրը:
Իրեւ պատմիչ՝ ունի համառօս Տարեգիրք
մը, զոր Մատթէոս Ռւոհայեցիի պատմու-
թենէն քաղաք է՝ տեղ տեղ գաւառական
հայերէնին ձեւը ներմուծելով հօն: Իսկ
բուն կիլիկիան բարբառով յօրինած իր զոր-
ծերն են՝ Անսիիշ Անժինիա (Assises d'Antioche)
կոչուած օրինագիրքի մը թարգմանու-
թիւնը, և Դատաստանագիրք՝ զոր Մխիթար
Գոշի համառուն զրուածքին հետեւողու-
թեամբը պատրաստած է՝ ժամանակին պա-
հանջներուն համաձայնեցնելով զայն, ինչ-
պէս նաեւ Լամբրոնացիի թարգմանութեամ-
բը արդէն ծանօթ բիւզանդուկան քաղաքա-
յին օրէնքներն ալ տւելցնելով այդ աշ-
խատութեան վրայ:

Կիլիկիան գաւառաբարբառի զրակա-
նութեան կը վերաբերին հետեւալները.

1. Գիրք Վասարակոց (ԺԴ. զար) (թրգմ.
արաբերէնէ):

2. Վարդան Ալգեկցի, առակին:

3. Վարդան Պատմիչ (մանաւանդ Պատ-
մուրեան վերջին մասը):

4. Հերում Կորիկոսի, Ժամանակարու-
թին:

5. Միխայէլ Ասորի (թրգմ. ասորերէնէ):

6. Մատրես Ուռնայեցի եւ Գր. Երկը,
Պատմուրիսին:

7. Մաղաքիա Աբեղայ, Պատմուրին Ազ-
գին Նետողաց:

8. Գրիգոր Անաւարզեցի, Թուղը առ Հե-
րում Բ.:

9. Բժշկական Գրուածներ (ԺԲ-ԺԵ. զար):

10. Գիւնանական կամ Անենական Գրու-
թիւններ (Պարոն Կոստանդին, Օշին, Լեռն
Ք. և Լեռն Ե.):

b. b. Դ.

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՃՐԱԳՆ ՈՒ ԱԻԵԼԸ

«Ո՞չ լուցանիցէ նրազ եւ
ածիցէ առել ի տան».

(Գուկ. ԺԵ. 8)

Պերն ու Մարգրիտ եղբայր ու քոյք
Աղքատիկ են, ու կը բնակին
Փոքր ու անօթ բիւզանդուկան քաղաքա-
յին օրէնքներն ալ տւելցնելով այդ աշ-
խատութեան վրայ:

Հայրը Պերնին տրւաւ ճրազ,
Մայրն ալ աւել մը Մարգրին.
Սոնն իրենց տանը՝ յետին
Պահպանակներն էին կըրկնակ:

* *

«Պերն, ըստ հայրն, այդ ձեղունին
Բարձրութեան աշխը միւս յառէ՝,
Քեզի տրուած նրազը վատէ,
Որ մուր ցնորդներ հու ծակամուտ չըդարանին:

Առող կեանիդ մէջ բովանդակ՝
Ճակատագիրը վերահաս
Կախարդորէն պիտի կրթնաս
Դընել պաւապան շահապեսի մ' հըմայքին տակ :

Բարձրէն կուզան անուրջ եւ յոյս,
Բայց բարձրագոյն խորհուրդներէ,
Որքան նոզույդ քոյչըն ներէ,
Պիտի կրթնաս ժիմել պայծառ ասղի մը լոյս :

Ճրագիդ օնորի՛ւ ձեղունը ցած
Կ'արփիանա՛յ նըման երկնի...
Ուր Մինրի դէմքը գեղանի
Կապոյս ոլորտ մը կը դիտէ տուրչ պարայած :

Թէ այդ նարտա՞ր ըստեղծումին
Ըլլաս սատար ու գործաւոր,
Պիտի նորոգ կանգնես ինչ որ
Վայրագորէն կը բանդէ մահն ու բըսնամին :

Պերն, կը կնեց նայրն, այդ ձեղունին
Բարձրութեան ա՛չընդ միշ յառէ՛,
Քեզի սրուած նրազը վառէ,
Ու մուր ցնորքներ նոս ծակամուս չըդարանին » :

* * *

«Մարգրիտ, ըսաւ մայրն ալ, ո՛հ, մի՛
Մոռնար հրսկել տան յատակին,
Ս.ւլէ՛ անոր ժախն ու փուշին,
Պիղծ խեւրանն ունայնութեան ու մեղկումի :

Մեր հանգիստի խարիսխն է ան,
Մեր բայլերուն կը ուռուանը պինդ,
Գիտցի՛ր որ խօլ պարեր ու թինդ
Կրթնան խախտել զայն թեփումով մը սասանման :

Խոնարհութեան Ս.ւելին նես
Մեղեխելով բաղձը սըրտիդ՝
Ս.նբակ պահէ զերդ մարգարիտ՝
Պարտի այն զա՛րդը որ կախուած է բու վիզէդ :

Տե՛ս, այս մաքուր յատակին վրայ
Տարածութիւն մը կայ երկրի...
Ուր ծաղիկներ ու դալարի
Կրթնան փրբիլ երբ զայն կոխել ուզէ Փլորա :

Համես զործի՛ք ձեռքիդ տակ
Թէ նըւիրուխս այդ պաւասնին՝

Քեզմով պիտի պահէ ինքնին
Մրարն իր աւանդն, ու սունն ալ սուրբ իր յիշատակ:

Մարգրիտ, կըրկնեց մայրն ալ, ո՞հ, մի՛
Մոռնար հըսկել տան յատակին,
Ավէ՛ անոր ժախն ու փոքին,
Պիղծ խեւրանեցն ունայնուրեան ու մեղկումի»:

* * *

Այսպիսի տան մէ՛ջ էր որ կորսընցուց
Աւետարանի կինն իր դրամը բանգ,
Կորսըւած դրամ, չարաւուք վրտանգ,
Որ կը խըռովէ ապարանեցն ու խուց:

Կորսըւած դրամ, անհետումն է ան
Առաքինուրեան չինաղ պատկերին,
Զնցումն է դրումի՝ ուր ձեռք մը վերին
Քանդակե՛ր է խոր իր զիծն ու նըշան:

Զէ՞ որ գտնելու այդ դրամն ու գրախեց՝
Իմաստոն այն կինն յաջողեցաւ ոււս,
Երբ իր խրամատուած բախտին հետամուս՝
Ձեռք առաւ Աւելն ու ձրագը վառեց:

Ե. Ե. Դ.

Հ Ո Գ Ի Ն

Հոգին որ ի'մս էր ատենօֆ, հոգին տըլու,
Դիմացի տունն էր որուն զորէ պատին վրայ
Կը տեսնէի արեւին լոյսն ամէն առտու,
Եւ կամ աղբիւրն, ինչպէս ամէն աղբիւր կուլայ . . .

Կամ եւկնասլաց այն դողահար կաղամախին
Որ արծարէ տերեւներով կը սօսափէր,
Հացին զոււն էր եւ կամ հողէ պըտուկն աղին,
Զերդ համապիւր գեղեցկուրիսն մը օրինաբեր . . .

Իմը չէր ան, բոլո՛ր կեանին, ծաղիկներո՛ւն,
Լոյսին ծարող դիմացի զորէ պատին վրայ,
Զուրին լացող կանանչ զուրին մէջ մարմարեայ,
Եւ լուսնակի կարով ներմակ նամբաներուն,
Ու ծըխանէն բարձրացող մուր կարմիր բոցին,
— Վաղո՛ւց, ափսո՞ս, դեւերը սիրը փոխեցին . . .

Ա. Բ. Ս. Ե. Բ. Կ. Ա. Թ.